

Տ Օ Գ Ա Խ Ա Յ Ա Հ Ա Յ Ա Հ

ՊՐԱԿԻ Բ.

ՀԱՄԻՏԻ ՕՐԵՐԵՆ

ԴՐՈՒԱԳՆԵՐ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԵԱՆՔԵՆ

Ի Մ ՓԱԽՈՒՍԸ



Կ. ՊՈԼԻԿ

1911

9(47.925)

Կ-22




5 OCT 2011

2(47-295)

09-22

ա6

ՏՈՒԹ. Կ. Յ. ՓԱՇԱՅԵԱՆ



ԴՐՈՒՅՑ ՄԸ

ՄԵՐ

ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԵՆ

1005
ԲՀ
2/32



ՕԼԻՍԻ

Տպագր. ՀԱՅԱՍՏԱՆՈՒԹՅՈՒՆ, ի

1911

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

«ՀՅՈՄԻՑԻ ՕՐԵՐԵԿՆ» վերնագրով հետզինետ պրակ առ պրակ սպազրութեան պիտի յանձնենք մեր Յեղափոխական կեանեն զանազան դրուազներ։

Շարժման սկիզբէն միջին մեր օրեր տեղի ունեցած պատմական դեպքերեն մեծազոյն մասը եւ կարեւոր զործիչներու գիմքները պիտի պատկերացնեն, որոնք այս կամ այն կերպով մեր գործութեութեան հետ կապ ունեցած են։

Երե 25 տարւայ մեր պատմութեան ընթացքին մեջ, մեր լիւուրիւնը մեզի դուռահանն՝ անուններու եւ բուհաններու մոռացմանը՝ կատիսօնեն ընթեցողներուն եւ գործակիցներուն ներառամսութիւնը կը խնդրեմ։

Աւելորդ է յայտարակել որ, մեր պատմելիքները պիտի ըլլան զուտ հեմարտութիւններ եւ սասյդ իրողութիւններ։

Ա. պրակը շուտով լոյս պիտի տեսն։

Մեր պատմելիքները նայ յեղափոխական կեանիքն պատմութիւնը զրողներուն եւ կամ վիպազրողներուն համար իբրև նույն նիւր պիտի ծառայեն։

Թ. Ա. Փ. Ա. Բ. Ի.

ԴՐՈՒԱԳ ՄԸ

ՄԵՐ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՆՑԵՍԱԼԻՆ

ԻՄ ՓԱԽՈՒՍԸ

1890ի աշունքին Էր :

Արոշած էի հայ ջորեպանխո հետ— Զմառայ գիւղացի
Յսվհաննես Սրվազը Օդու (Պրօչենց) — գիւղէ գիւղ ման
գայուի Տիվրիկէն մինչև Վան երթար և Վանէն տարբեր
ձամերուի Պոլիս անցնել :

Մեր այս ճամբորդութիւնը , անկասկած հինգ վեց ա-
միս տեւելու էր : Իմ այս երկար և դժուարին ճամբոր-
դութեանն զլիաւոր նպատակն էր՝ հայ ժողովուրդին մէջ
յեղափոխական մտքեր սերմանել , դարաւոր սարկութեան
փոխարէն ըմբոստութեան ոգին մտցնել , սիրտ ասպ ժո-
ղովուրդին , սգեւորել և զան պատրաստել ասլադայ մեծ
յեղափոխութեան համար :

Այս ժողովութեամբ արդէն ճամբայ երած , Տիվրիկի
Ակնայ , Գուրուչացի և Կամախի Կարեւոր հայ գիւղերէն
անցած և հասուծ էի Կամախի Վերի Բազարին գիւղը :

Ժօղովուրդը առնէն տեղ զիս գրկարաց կ'ընդունէր .
բանակալութեան ծանր շղթաներու տակ ճնշուած և սարուկ
կարծուած ժողովուրդին մէջ ըմբոստութեան ոգին արդէն
զարթնել էր , ծայրացել զուլումբ՝ ժողովուրդին գայութեան
կառւի բնազդը նշկահեր էր : Յանուն ապադայ յեղափո-
խութեան՝ հայ կանայք իրենց ուկի զարդերը պոկելով
մեր ուղիւ կը նետէին :

— ԶԵՅՐ ԱՊԵԿ Ք ԹԵՂ , ՎԵՆՔ . . . :

Ար նշանաւոր խօսքերը կը կրինէին ամէն բերան :

Ժողովուրդը պարհմա արդէն ինքնարեաբար պատրաստեր էր . պատրաստեր և ոգեւորելու . այս կարիք չկար , միայն խելացի ուղղաւթիւն ապ էր հարկուոր :

Ցաւալի է որ յազափառաւթեան սկզբներուն՝ այդ խելացի և նպաստակայարմար ուղղաւթիւնը չկրցինք ապա :

Պէտք է անկեզծօրէն խոստավանինք այդ : Տեղը չէ այժմ պատճառները քրբրել , մանաւանդ մեր ծրագրէն դուրս է :

Քանի մը որ անցած էր , արեւը մայր մանելու միջոցն մօսա Մեծ-Արմբանին գիւղացի մը եկաւ հնու ի հնու , քրտինքը ձախտէն արագօրէն կը հոսէր , յայտնի էր որ Մեծ Արմբանին մինչեւ Վերի Բագաւիճ , 16 ժամուայ ձամբան , առանց դադարի արագաքայլ կարած էր :

— Չեզի առանձին խօսելիք մը անիմ , բայս յնչա հնու և ախուր շեշտավլ մը :

Սըգաղը Օղուն խնդիրը կուանելով , առանց իմ պատասխանիս սպասելու , գիւղացին բառ :

— Շուա ըսէ՛ , ի՞նչ է պատաներ , ասնք մնդնէ ին , ցաց ապավլ շաւըչս հաւաքուած գիւղացիները :

— Քարամնան պատաւելին զիս զրկեց և բառ . որ Սերպատիայէն բազմաթիւ ձիաւորներով Խիւորէվ , փաշան եկած է և Տօքթոր Փաշացիանը կը միտուէ , Փաշացիանը թող շաւաս Տէրսիմ անցնի , զինքը Տիվրիկէն մատնած էն . . . :

Ներկաներուն վրացէն սարսուս մը անցաւ , բոլորն այ մեռելացին գոյն մը տոխն : Խոկուզէս զործը մանկներ կալ և շանթանարիչ էր :

Սըգաղը Օղուն մէկ կուլը քաշելով բախ :

— Եթէ ուղինք այս գիւղէր խէ Տէրսիմ կրնանք անցնի և Տէրափի Աղացին մօս ապաստանի . ցաց իմ կուր-

ծիքով խելացիութիւն չէ մասնութեան ի՞նչ ըլլալը ու անց հասկնալու . Տաճկաստանին և յեղափոխական գործին մնան բարով ըսել : Չեմ կարծեր որ կառավարութիւնը զիս դասապարտելու . աստիճան կարեւոր փասոնիր ձեռք բերած ըլլայ :

— Տօքթոր , շուարեր ես ի՞նչ է , հապա եթէ հակառակոր պատաճած ըլլայ . . . ձեր առն և վանքին մէջ հշած ժողովներու մասին մատնած ըլլան . . . : Զէ՛ , ես իսկ կոյն ձիերը կը քաշեմ , ժամ առաջ Տէրսիմ անցնինք : Դէպի ախուսի կողմը քայլ մը առաջ անցաւ : Թեւէն բռնելով .

— Ես չեմ շուարեր , լրջօրէն մատնելով կ'ըսեմ , մեր փախուար անժամանակ է , ծանր մասնութիւն մը չեմ յուսար , ժողովուրդը բոլորովին վասանելի է , կառավարութեան ականջը հասածը՝ զրաէ զուբս խօսուած լուրերն ըլլալու են , բախ :

— Լուրջ և առան կերպով պատասխանած արս խօսքերէն բնկծուեցաւ :

— Գուն գիտես , բայ խորհէ , երիտասարդութեանդ մեզք է , բայս կէս յուսահատ շեշտավլ մը :

Գիւղացիք ես մօտենալով մեզ՝ խորհուրդ կուտացին որ Տէրսիմ անցնիմ :

Թէկ աշխատեցայ հանդարտեցնել զիրենք , բայց աշխատ զիս անխունմանութեան ողջակէզ մը նկատեիք չդադրեցան : Աւ ցրուեցան ախուր և գլխիկոր :

Մէնք արդէն պառկեր և բաւական ալ քներ էինք , երբ գիւղի շաները հացիւներով իրար անցան : Անկո զինս բայ ասլորութեան գեանի վրաց փուռած ըլլալով , շաներու հացիւնին խսունուած ձիերու ոտքի ձայներ որոց կը լսէի , որ հետզնետէ կը մօտենացին : Անմիջապէս կուշեցինք որ եկողները ձիաւորներ են , զիս ձերբակալերւ համար :

Քառորդ ժամ յետոց , նորին գիւղին վրաց գերեզմանացին լուրթիւն մը տիրեց : Ուշագրութեամբ մակի կը-

նէինք համարու համար թէ մեր առն մօսկցովներ ողի-
տի ըլլան : Երկար ժամանակ ոչ մէկ շշուկ : Անզգովարտոր
մեր աչքերը փակուեր էին :

Արշարուսին վեր կեցանք : Սրվազլլ Օզրուն անհամբեր
դուրս եղու թէ ձիերոն կերր առալու և թէ զիշերուան
անց ու զարձը իմանալու :

Բայց ան հագիւ ախոս հստած րլալու եր , երբ մեր
առն տէլը լու հագուած թուրք գիւղացին մը հետ ներս
մտաւ և սովորական բարեւէ ետքը թուրքը ինծի ներ-
կայացուց :

— Միւսիր Հասան ազան Կամախէն եկած է , յաս-
կապէս ձեզ համար , բայրով :

— Գայմագամ պէլը հիւսնդ է , բներալ որ քանի մը
օրէ ի վեր Բագառին մէջ թժշկ մը կայ , զիս զրկեց
ձեզ առաջնորդելու համար : Ասոսածմալ շուտով կառող-
ջացնէր , բաս թուրքը կեղծաւոր արտացայտութիւնոր մը :

Մարդ ախմար րլալու եր հասկնարու համար այս
պատուաւոր ձերքակարութիւնը . . . :

Բայց ինչո՞ւ համար հրանդի մօս հրաւերերու պա-
տրաւակին տակ կուզէին ձերքակալել , փօխանակ դօքք
կամ սատիկան զրկելու : Միջանկեալ րում որ , երկողո-
անգամ Շապին Գարահիսարի մէջ ձերքակալութիւնս ալ
միւնչոյն պատրաւակով տեսլոցած է , հսն ես Միւթե-
սարքին սաւնդ հիւ անդի մը համար հրաւերերալ ձերքա-
կալեցին զիս :

— Շատ լու , պատասխանեցի , նախածաշը յնելէ յե-
տոյ ճամբայ կելնենք , ես ալ արդէն մատղիր էի մէկ եր-
կու օրէն Կամախ գալ :

Ժամ մը յետոյ ճամբայ երանք .

Միւսիր թուրքը կը կարծէր թէ մէնք բանէ մը սե-
ղեկութիւն չունինք . զէմքին վրայ մնձ գահանակութիւն
մը կը կարդացուէր , իրեն համար անշաշտ մնձ յազմո-
նակ կը նկատէր յեղափոխական մը ձերքակալուծ րլալուն

համար — սպանովանց առաջնորդուող միսաթաս ոչխարներու
մեզ էր դրած մեզ :

Մինք ալ իրեն միամտութեանը վրաց կը ծիծաղէինք .
անշաշտ ան չէր կարտ իմանալ մեր ծիծաղի հոգերա-
նութիւնը , արդէն մեզ համար ձեռնոտու ալ չէր մեր
զգացածը բացարձակ արտայացան :

Ես մեր առջեւէն կ'երթար և մէնք Սրվազլլ օգուին
հետ կոզք կոզքի կ'երթացինք : Սրվազլլ Օզրուն թուրքին
կոհնոտ գլուխը ցոյց տարով կամացուկ մը լսու :

— Ինչ կ'ըսիս , սրուր գլուխը թուցնեմ . . . , ազւոր ալ
ձի ունիք . . . , Տէրափիր մօս է , Նէ , ինչ կ'ըսիս :

— Խենթաթիւն չ'ա զիր , հսնկիսա կեցիր , զոյց
հայերէն կ'իմանայ ու կը բէ , բաի :

— Ես սնա՛ր . . . , կատ մը հացայց : Ճշմարիս կ'ըսիմ
յու առիթ մըն է յեղափոխականի հստառաթիւնը ցոյց
տարու , թո՛ղ իմանալ որ յեղափոխականները ապուչներ
չն , կառուվարութեան կողմէ զրկուած ըլլալը իմանալով
եթէ սովաննենք , մնձ սարսափ կը տարածնեք աննոց մէջ :

— Բասածգ շատ ձիչն է , բայց այս այն պարագանէն ,
եթէ ես սրուած ըլլալի ցանճնուիլ , այն ժամանակ բառ-
ձիգ սիչս մնձ յազմանակ մը տարած կ'ըլլացինք :

— Դէ՛չ , զնա՛ էշ նահատակ եզիր , բանտերը վասու՛ ,
րուս սրանեղած :

Ճուառի Կամախ հասանք :

Երբ ձիերէն վար իջանք , սատիկաններ մեզ վիմառ-
ութիւն մեր գոյգերով միասին մեզ գայմագամին սենեակը
առաջնորդեցին : Իսկ միւսիրը արդէն անցացացեր էր :

Գայմագամը աղեխանն մորաւով , խոժուազէմ , տո-
րիքստ ձերւոնի մըն էր : Թիկնաթուին մէջ բնկողմանած
կոչտ կ'երպով մը բաս :

— Ձեզ ձերքակալերու համար Երգնկացէն հեռագիր
կայ . ձեր գոյգերը կ'ըսիցէք , սրայս զի Երգնկացի մէջ
բնենուին : Վաղը առաւատ ճամբայ կելնէք :

Միւսիր ձեւանալով և ցանկանասիով բան մը հասկնա-
լութեան մասին , բողոքախառն հարցուցի .

— Մը օրէնքալ , ո՞ր յանցանքիս համար :

Ապուշ զայմագամբ սեղանին մէջն հեռագիր մը հաւնելով կարգաց : Հեռագրի պարտնակութիւնու մօտաւորագիւն հետեւածն էր :

Անրատափառ մէջ հայկական մեծ խոռվաթիւն մը «Ճագած է , ճիշտ նման երգառմի և Պոլոց մէջ պատահածին . այդ ապառամբութիւնը կազմակերպով Տոքթոր «Կարապիս Փաշտեան անունով մէկը եղած է որ բժշկական արհեստը իրեն պատրաստէ բրած՝ բրոր գառանները «կը շըի և ժաղավարդը ապառամբութեան կը հրաւիրէ : «Եզր կեղծ անունին առկ ծածկուած պնձը ուռուական բառ «Նամին մեծ Ժէներալ մին է , Առու Կաստավարութեան կոզմէ «յատկապէս Հայկական Նահանգները զրկուած է խոռվաթիւններ յարուցաներու համար : Մեր առած անդեկութեանց համանայն այդ անձը Տիփրիկն և Գուրաչայէն «Ճեր կողը անցած է , ամէն կողմ հեռազբեցէք և մարդիկ «Հանուցէք զայն Ճերբակալերու համար : Եթէ Ճերբակալէք , Նեղութիւնն մի՛ սաք , քաղաքավարութեամբ վարուեցէք «և երկու ճիւռոր սասմիկաններու հոկոզութեամբ երդնկա «զրկեցէք :

— Զարմանալի բան , բայ , այսուղ սփագմունք մը կայ , նախ , ևս բնու . Անրատափառ չեմ եղած , երկրորդ՝ Ճեռքու ունեցած կանոնաւոր անցագիրէս կը պարզուի որ ևս սուս չեմ , այդ պրակցի հայ մը . . . :

— Դաւք Ճեր այդ խօսքերը երդնկայի մէջ կարող էք հասաւածի , հեռագրի համանայն մինք պարտուոր ենք ձեղ երգնկա զրկիկ :

Մեր գոյքերը կրքել յետոց ներքնայտրկի բանոր առաջնորդուեցանք : Ճատ ախսանացաց որ չորեպանս ազու ձեռն , բացց գայրագամբ Համարձակեցաւ : Խեղծ Արշազը Օզուն ինձ նետ բանուէ բանտ քաշքանեցաւ :

Հեռագիրը բաւական տարօրինակ էր , մասնութեան մասին որոշ լուսաբանութիւն մը չկրցի սասանալ :

Հետեւայ օրը երկու սասմիկաններու հակադութեամբ ձա երայ եղեկով երեկոցին ուշ ժամանակ երդնկացի բանոր օթեաննեցանը :

Առաւառ կանուխու՝ Միւստայի ումումի մուավինի (լողհ . դատախազի օգնականն) հայագէտ Ռէմզի սելյը զիս իր սենեակը կանչելով՝ կոքուած մնաւու իներա բանակ տալով ներկայ ձեռագիրներն ու զրքերը քննութեան ենթարկելու համար ինձ սասրագրել տաւու :

Դատախազի օգնականի դէմքին վրայ զարմանքի արտախառնութիւնն մը կար . Նետա շատ քաղաքավարի վարուեցաւ , նոյն իսկ սուրճ հրամցուց :

Իր մաքին աղեկածութիւնը և հագեկան յաղմունքը չկրտսով երկար ժամանակ թագցնել , զրուխը օրօրեկով բառ :

— Բացց զաւք անսանց վնասած մարդք չէք . . . արտեղ սիսպմունք մը կայ . . . :

Իսկոն յիշեցի հեռագրին ուսւ մեներալ խոռքերը և միաւիտ ձեւանազով բախ :

— Ինձ համար այս պատահածը կարծես երազ մին է . կանոնաւոր անցագիրը ճեռքու ճամբորգած միջոցին ինչու համար զիս Ճերբակալեցին : Ինչ յանցանք ունիմ . . . :

— Անհոգ եղիք , Ճեր թղթերը քննելէ վերջը կազատափք . Ճեր մասին Սերբաստայէն հեռագրած էր , բացց կերեւաց թէ սիսպմունք մը կայ :

— Հետա ջորհապն մը կայ , խեղծ մարդն ալ ինձ հետ միասին բանասպիրուծ են , քանի որ այդ մարդուն մասին ինզիր մը չկայ , ինզիրեմ զայն ապաստ արձակեցէք :

— Խոկոյն , բուլով , զանգակր հոչեցուց և եկող ոստիկանին հրամացեց որ Արվազը Ոզուն ազատ արձակեն :

Երբ կրկն բանտ վերադարձալ , Արվազը Ոզուն արդէն բանաւու եղած էր :

Կէսօրէն վերջը զիս նորէն դատախազի օգնականն սենեակը սարին . սցու անզամ օգնականն դէմը հայ մը հստած էր և նամակներս կը կարգաք : Հասկցաց որ նամակներու քննութիւնը վերջացած էր :

Գաստախազի օգնականնը սուրծ մը հրամցնելով առախ ժայխառվ մը բառ :

— Զեր թուղթերուն մէջ վնասակար բան մը չպահանք . ինչպէս ըսի , այս գործին մէջ սիսարեւնք մը կայ , Սեբաստիա հեռազրելով բացատրութիւն պիտի ոգաճանշեմ : Եթէ այս աեղ ծանօթ մը աւնիք , երաշխառոր առաջ բանաբէն կրնաք դարձ զալ , մինչեւ աւնննիք Սերաստիային ի՞նչ պատասխան կռւգայ :

Առիթէն օգատուելով անմիջապէս գալրացական նախակին ընկերներէն Ակնեցի գեղազրոծ Մարտիրոս Համբաւականը երաշխառոր առաջ և բանաբէն անոր տունք փախազրուեցայ :

Անմիջապէս աեղին ծանօթներէն մէկ քանին և մասնաւորապէս Տօքթ . Տիգրան Փափազեաննը մօսու եկան և խորհուրդ առաջին որ Տէրսիմ անցնիմ :

Տէրսիմ հայ յեղափոխականներան Արշակունյան էր . ոչ միայն յեղափոխականներու , այլու բարոր անոնց՝ որոնք կառավագութենէն հարածական էին : Այդ անոսովիկ ինչնավազը ժամանակին բաւական թուով փախառական հայ յեղափոխականներ պատապարած է :

— Տաճկական դատարաններու արդարադասութեան վրատ բար մի զնէք , բառ . Տօքթ . Փափազեաննը :

Այդ խօսքերուն մէջ ճշմարտութիւն կար . բայց և՛ աւելի հեռանես ըլլալ ուղեցի :

— Անմիջապէս Տէրսիմ անցնելու անհրաժեշտութիւն չլուց . քանի որ երաշխառոր թիամբ ազատ եմ . Արփազը Օզրուն Տիգրիկ կը զրկինք , մասնութեան ինչ ըլլարուն մասին աեղն ու աելզր սոսուզելով մեղ կը աեղիկացնէ . Եթէ ծանր մասնութիւն մին է եղածք , այն ժամանակ միջոց կ'ունենամ Տէրսիմ անցնելու . իսկ եթէ մասնութիւնը թիեթեւ բան մին է՝ Տէրսիմ անցնիմ աւելորդ է . քանի մը ամսուաց բանաբրկութիւնը բան մը չէ . բայտ բնիկերները բանձիս համոզուեցն , Արվազը Օզրուն

զէսի Տիգրիկ անմիջապէս ճամբարայ հանեցինք , պայմանաւոր զիշեր ցորեկ ոսքալ երթալով . Տիգրիկ , երկու օրուան մէջ վերադառնայ , այն ինչ երգնկայէն Տիգրիկ երեք օրուայ ճամբար էր ջորեազսնով . երթալ զալ վեց օր :

Հեռեւեալ օրը Սեբաստիայէն հեռագրով պատուանան եկած էր օգնականնին . Պահանջիր էին որ զիս ընդհակառութեամբ Սեբաստիա զրկէ :

— Պատրաստուեցէք վազր ճամբար եկամու , ձեզ հաւամար շատ նովաստաւոր հեռագիր տուած էի , բայց օգուտ չանեցաւ , բառ դասախազի օգնականը :

Ճնորհակարութիւնն յայնեցի , և ինսդրեցի որ ինձ մէկ երկու օր ևս միջոց ապ , քանի մը ծանր հիւանդներ անենալուն համար : Օգնականը համաձայնեցաւ , նոյն խակ իր առանք հրաւիրեց կիսչը մէկ հիւանդութիւնը դարմանեկու համար : Նոյն օրը այցելեցի նաև . Դասարանի նախապահնն , որ հիւանդ պատկած էր :

Պարմանապատամած երկու օրը անցեր էր և զեռ . Սրվազը Օզրուն չէր վերադառնութեամբ : Նոյն օրը ընկերներու հետ գաղունի ժողով մին այ ունեցանք , ուր Պ . Տիգրան Փափազեանն նորէն պիտից որ Տէրսիմ փախչիմ :

Օր մին այ ազաւելու . համար ընկերներս համոզեցի . Եթէ մինչեւ հեռեւեալ օր Սրվազը Օզրուն չվերադառնութեամբ , անպատճառ ճամբար պիտի ենէի զէսի Տէրսիմ :

Նախապէսնոյն օրը կուսաւորիչ վանքքը մարդ զրկուեցաւ . որպէսպի վանքքին ազաւքքը հեռեւեալ վիշերը զիւզին մօտ ճամբան վրայ ինձ սպասեն՝ զիս Տէրսիմ առաջնորդելու համար . իսկ երգնկայէն մինչեւ այդ զիւզր ժամուարէն երկու ընկերներ պիտի առաջնորդ էին :

Բժշկական վիայականն և գրդիքներու անհեցիներէն զազանի Տօքթ . Փափազեանն յանձնեցի , որ արաստահաման անցներաւ . ինձ զրկէր : Միայն ձիս և միու զայքիրս պիտի մեային չովիս եանի տունը :

Փախուասիս համար այսպէս կանխառ ամեն բան պատրաստեցինք :

Երբարդ օրն ալ իրիկուն եղաւ և Սըմազը Օգոստն եւ թեւան չելաւ : Վերջապէս հասասաս սրոշեցինք նոյն գիշերը Տէրսիմ անցնիլ : Մեր ծրագիրն էր մէկ երկու ամիս Տէրսիմ մնալով հետքո կարսնցնել և ամսկէ կիրագորանափոխ Տրապիզոնի Ռուսասասան անցնիլ :

Ըսթրիքէն յեսոյ պառկելու համար սենեակս քաշուեցաց անեցիք արդէն կանուխս պառկելու սովորութիւնը ունէն, ամսպէս որ քիչ անցած լուսորն ալ խոր քունի մէջ ընկդմեցան :

Ես ի հարկէ չպառկեցայ . ձերմակիպէններուո ծրարր կապեցի , ինչպէս նաև բրի կարգ մը կանխապառարաստութիւններ :

Մեր փախուսար կարծուածէն առելի վասնդաւոր էր . գիշերները մինչեւ առաւօտ գիշերապահ զինուրներ և ուստիկաններ խումբ խումբ թազերը կը շրջէին , այսպէս որ փախուսարի մէջոցին այս խումբերէն մէկուն եթէ պառանձէնք ևս և երկու առաջնորդներս ստիպուած զէնքի սիւտի գիմէնքք : Վճռուծ էնք ձեռք չեռք չանցնիլ , կուռելով կամ մնանիլ կամ աղասաւիլ :

Եւ որպէսպի փախուսաէս յեսոյ երաշխաւորս , Մարտիրոս Հովհեանն , ծանր պատապանուաւութեան առկ չմնար , մօտաւորապէս հետեւեալ իմաստով նամակ մը զրեւով անգանին վրաց ձգեցի . այդ նամակով կը յուսացի որ կարու պիտի րդար իր մամնելութիւնը հասանելու :

«Միթելի և վաղեմի բարեկամն , Մարտիրոս էֆ . Հովհեանն» :

«Մահու և կիսաց խնդիրը , կեանքի գոյութեան ուստիպահման բնազըլը սոխոկեցին զիս փախուսաս տալով առասիլ յանիքաւի բանարկութիւնէ մը և գուցէ մահուան դաստապարասութիւնէ մը : Թէս անմեզ ևս , բայց դաստապաններու արդարադասութեան վրայ և վասահ չ'ըլլալով , ինքզինքս ակամաց աքսորի գոտու-

«պարտեցի : Դիսում որ կառավարութիւնը իրրե իմ «երաշխաւորս քեզ պիտի բանուարտիէ և չարչարէ , բայց վերջ ի վերջոյ անմոզութեանդ պիտի համոզուի : «Քու չարչարանքովդ կեանքրս փրկած պիտի ըլլաս : «Ներէ՛ որ քու վասահութիւնդ չարչար զործածած «պիտի ըլլամ : Մնաս բարո՞վ , գուցէ երբեք զիրար «չունենինք : Ցոյց առւած անկեղծ բարեկամութեանդ «համար միշտ երախտապարտ պիտի մնամ : Խորին «ճորհակագութիւնն քեզ և անեցիներուն . ներէ , ինձ , «սիրելի բարեկամն , մնաս բարո՞վ . . . » :

Ո՞նքան զլածածած էի որ , նամակս վերջացած միջոցին երկու կաթիլ արտասուր այսերէս վար հոսկով թղթին վրայ կաթեցան . . . : Թէս ինհամբավ չորցուցի , բայց զրուածքին վրայ իրենց հետքերը թողուցին . . . :

Սրասորափ երկու առաջնարդ ընկերներուա կ'ապաէիք : Ժամերը տարիներու երկարութիւնը ստացած էին : Շուտ շուտ ժամացցցին կը նայէի : Կը խորէլի թէ ժամ մը մնացած է , բայց ժամացցցու զիս յուսիսար կընէր 5—10 րոպէ հազիւ անց ցոյց տալով . . . : Այսպէս յուզումնապից և անհամեր՝ երեք ժամերը անցուցիք : Բայց ինչպէս սահեցան այդ երեք ժամերը անցուցիք :

Փալոցէն թեթի հազար . ծայներ լսեցի , սիրաս թունդ եղաւ . ասածնորդ ընկերներս էին : Կէս զիշերին մէկ ժամ էր մնացեր , փախորդ հազար ասմերուա կապացը թեւիս տուկ առած և մտախ ձայրերան վրայ կոփերով անշնուկ ասմութիներէն վար թծոց և կոմացուկ մը զուռը բացի : Ենկերներս արդէն զրան առաջ կ'ապաէին բէվութերներ ձեռքերնին պատրաստ բանած :

Գունէն զուռս ենիերով զայն զզուչութեամբ վրայ ըրիք :

— Որքան նարաւոր է արագ քարենք , որպէսպի զիշերաշնիկ զինորդներու պատահերու հաւանականութիւնէ խուսափինք և չտուած զիւղ համինք , բառ ուսունորդներէս մէկիր :

Դժբաղդարար այս աղին և անձնուեր մարդկանց
անունները մոռցած եմ:

— Ետու լաւ, պատասխանեցի և ոկտանք ճամբար
անել զրեթէ վազելով:

Տարարազդարար բնակած տունու քաղաքին ձիշդ կեղ-
րոնն էր, այնպէս որ քաղաքին ծայրը համելու համար
ութ առաջ թաղերէ և փողոցներէ պէտք է անցնէիք:

Որ և է պատահականութեան հանդէս պատրաստ
գոնուելու համար առաջնորդներուն նման ըէվորմէրը
գրազնէս հանելով ձեռքս բանեցի:

Քաղաքին վրայ գերեզմանացին լուսւթիւն կը ախրէր.
Խօսերէ զգուշանալով, մեր չուրջը մարկ կ'ընէինք: Մեզ
շրջապատճ մինորդուն մէջ ամենափոքր շուրկ մը, նոյն-
իսկ ջղիկներս թեւերուն խորհրդաւոր թրթումները մնու-
արաւու կ'ազդէին:

Հեռաւոր թագիրէ հերթաշրջիկ զիշերապահ զինուոր-
ներու և սամիկամներու համաշափ քայլերան չարագուշակ
աղմուկը մեր սրաերը կ'ալեկոծէր, մեր միաքը կը չփոթէր:
Ռւշագրութեամբ մոտիկ կ'ընէնք ջոկատի քայլերու աղմու-
կին որ կողմէն ու փաղացէն զալը, որպէսզի հակառակ
ուղղութիւն մը բռնելով յանկաղն դէմ ու դէմ զալու ան-
դիմուրիկի դժբաղդաթենէն զերծ մնայինք:

Սյապէս ջղագրպիո, մսափունդ և սրտաթունդ թաղէ-
թաղ, փաղոցէ փաղոց հե ի հե անցնելով բարեբաղդարար
առանց որ և է դժբաղդ զէպքի քաղաքին ծայրը հասանք:

Այսուեկ քիչ մը աղաս և երկար շունչ քաշեցինք և
մեր փախուստի ամենավասնգաւոր շջանը ապահով ան-
ցուցած ըլլարու գոհունակութիւնը զգացինք:

Այժմ աւելի հանգարս սրասով և նուազ արագ քայ-
լով սկսանք կտրել դաշտի ճամբաները:

Մութ ու խաւար գիշեր էր, որքան որ աշքերնիս
մութին վարժուած ըլլար, բայց այսքան մութին սասակու-
թիւնը արդեւք կ'ըլլար քիչ մը հեռուն անզամ աեւնելու,

մանաւանդ որ այս աեղեկու ճամբայները երկու կողմի
վրայի արակրուն հետ խառնուած էին: Անզգալարար
բանջարանացի մը մէջ մտած էինք: Հեռաւէն սրահապան
շուները հաջել սկսան զեսպի մեր կողմը: Շուներու հաջե-
րու աղմուկէն թուրք պահապանն ալ արթնալով սրու-
պուալ, կարծելով թէ գոզեր ենք:

Հեռաւէն պառալով պատասխանացինք որ մենք գողեր
չենք, ճամբանիս սխալած ճամբորդներ ենք: Զգիտենք,
սրահապանը լսեց մեր խօսքը կամ լսելով համոզուեցաւ,
յամենայն դէպս մեզ չեւեկեցաւ, աւելի հաւանական է
իր մնուշ քանչէն չգրկուելու համար:

Ժամի մը չափ ևս քայլով հասանք լիսներու սոս-
րուոր և ըլլարներու մօս:

Առաջնորդներս յանկարծ կոնցներով չորս կողմերնին
դիտել սկսան :

— Ի՞նչ կայ, հարցուցի հետաքրօնուելով :

— Կարծեմ ճամբանիս սխալ է, քիչ սոսաջ երկուքի
բաժնուած ճամբաներէն աջը պիտի մանէինք, սիսպամիք,
ձափր մտանք, բսաւ մէկը:

— Լա՛ւ նայեցէք, բսի, գուցէ սխալուած չ'էք:

Ետու առաջ մը դիտելէ եաքր, սխալ ճամբաց
մտած ըլլարնիս հաստատեցին:

Քանի որ շատ չենք հեռացած, ևս դասնանք և ձիշդ
ճամբան գաննենք, բսի:

Կէս ժամի չափ ճամբաց զէպի ևս երթալով երկու-
քի բաժնուած տեղը հասանք և աջ ուղին բռնեցինք:

Բրուներու գաղաթները բարձրանալով և երկան
ձարերու մէջ իջնելով, յաճախ քարքարուներու մէջ
զրտորելով մէկ ժամէն աւելի ճամբաց սոսած էինք, երբ
սոսաջնորդացներս նորէն սկսան իրենց շուրջը դիտել:

Ասոնց վարտնոս բնթացքէն կամածեցաց որ նորէն
սխալու են,

— Ի՞նչ կը դիտէք, չպայ թէ նորէն սխալու ըլլար,
բսի:

(2)

— Այս ալ վաճաքին ճամբան չէ, բառ մին ամութահար:

— Ճապա ո՞րն է ուղիղը, բարի:

— Ուղիղը այն ես գարձած ճամբանիս սիստ լիլոր բառը միւսը:

Ալ իմ բարկութիւնս չափ ու սահման չանեցաւ, յուսահասութիւնէս զայրացած պառացի:

— Եթէ ճամբաց չիք գիտեր, ինչու համար առաջնորդի դժուարին և վասնդաւոր դերը յանձն առիք:

Խեղձնը իրենց զգացած ամօթէն և ծանր պատառի անսառութիւնէն ընկծուած, տիտոր և զիսիկոր լուս մնացին:

Երկուքն ալ քառասունի մօտ ամսունացած և զուակներւ աէք արհեստաւորներ էին. նախապէս երեք դիրենք ճանչցած չէի:

Բարկանարուո դղջացի:

Խեղձնը իմ կեսնքս զիրկիլու համար իրենց կեսնքր բացայացաւ վասնզի էին Էնթարկած, գաղափարական զինուարի կատարեալ անձնութրութեամբ: Իրաւունք չունեի զանոնք վիրաւորելու, անգիտակցարար գործուած սիստի մը համար:

Մեր փալթօռները արդեօք բնդունակ են ըմբոներւ այս մարդոց անձնութրութիւնը, անձնութ մարդ ամբ համար իրենց կեանքը ակնյացանի վասնզի ենթարկող այս անձնազններու զգացմունքին վսեմութիւնը զրոնահանելու, այս գաղափարական նահաստակութեան հագերանական շարժաւորմները վերդու ծերու:

Կր տարակուո՞մ:

Որովհետեւ եթէ այդ ընդունակութիւնը առնեցած ըլլացին, այսօր մեր նահաստակներուն չէին հայոցիր . . . :

Ոչ թէ մեր, այլ ընդհանուր մարդկութեան պատմութեան մէջ շիշատակութեան արժանի անձնութրութեան և քաջութեան վսեմ օրինակներ են ասոնք:

Եցու նիսթապաշտ գարուո մէջ, հստակ մարդկութեան անապատին մէջ մէկ սվալտահներ են գաղափարի համար զանուերու պատրաստակամ այս աղնին հոգիները:

— Ճապա առըի առաջ մէկ անգամ վանք գացած եմ, ճամբան մուցեր եմ, ամօթահար կմկմաց մէկր:

— Միայն մէկ անգամ դիշեր ատեն վանք գացած րիպարվ ճամբան չեմ միշեր, բառ միւսը:

Սյառէս կէս ճամբան մնայ յուսահաստական էր:

Մեր այնքան քաշած նեղութիւնները, սիրահաստամները պարապը սիստ երթային:

— Էաւ, հմա ինչ ընկ կը խորհիք, հարցուցի:

— Էւոր բարձրանանք, զուք այնուեղէք, մենք քաղաք վերադառնալով ճամբան լու գիտողի մը հետ կուգանք ձեզ կը գտնենք, բառ մէկր միամուօքէն:

Ծիծալու չկրցի զսպել:

— Քանի որ այժմ ուր ըլլանիս չէք գիտեր, վազր ինչէս սիստ գտնեք զիս. չէք կարծիր որ ձեզմէ առաջ սասիկանները սիստ գտնեն . . . : Զէ՛, ես աւելի կը նախընտրեմ մեռնիլ, քան թէ խայտառակօրէն ձերբակարուիլ: Քանի որ բազգը մեզ չի ժարիք, աւելի լու և վերադառնանք և դործը բազգին յանձնենք, բարի վճռականորէն:

Խեղձնը ակամայ ստիպուեցան ընդունիլ առաջարկու և մենք սկրանք արագաքաց քաղաք վերադառնալ:

Մըշալուսին քաղաքին մօտեցած էինք: Քապաքը առկաւէն կը նիրեր, հեռուէն կը լուինք եկեղեցներու վանդակներու ախրազգեցիք ձայները: Նորածագ արևի շողչողուն և վարդազոյն ձառագալիմները սկսէր էին մեր աչքերը խախտացնել երր քաղաքի ձայրի զուսներուն մօտեցած էինք:

Ես աձապարեցի առն մզնել, քանի անեցիք զեւ արթնցուած չէին, սրբէսղի մեր գիշերացին արշաւանքէն բառ մը չկուտնեն:

Առաջնորդներէս բաժնուելով՝ բայց ձգած գոնչս ներս
առայ և զայն զգուշութեամբ փակելով անշնուկ սինեակս
բարձրացաց : Տնեցիք առակալին արթնցած չէին :

Առաջն գործն եղաւ ոեղամին վրայ ձգած նաճակս
պատուերով անհետացնեղ, յատոյ անկողինո առին ու գր-
րոյ ընել, կառկած չըրաւիրելու համար :

Վաս զգուխս ամելող փաշխով՝ ծածկուած էր,
զգուշութեամբ մաքրեցի և երես ու ձեռքերս լուացի:

Քէչ մը վերջը անեցիք ալ արթնցան : Բացի աշքե-
րուս կարմաթենէն մեր զիշերակին թափառութենին
և է հետք չըր մնացած :

Առաջնորդներս երբ Տօքթ . Փափագեանին ոպատմեր
են մեր ձախորդ և անցածող փախուստը. Խոդը շուարեր
և մեծ մասսանջութեամբ հարցուցեր է .

— Հապա մօրուքք . . . :

Տօքթ . Փափագեան կարծեր էր թէ մօրուքք հախու-
պէս ածիկերով ճամբար պիտի եղեմ, և փափագով որ գա-
տափագի օդնականը զիս անմօրուս տեսներով կառկածի
պիտի երթաց, առաջն հոգր եղած է մօրուքք հարցնել :

* *

Բարձրագարար նայն օրի կէսորին Սըլվագը Օպուս
ալ հասաւ և պատմեց թէ եղածը անուզգակի թէիմե-
մատառութիւնն մին է . Տիվրիկի մէջ թիւթիւննի երմօ
ա-
նունով հայր թուրքի մը մօա շազակառանը է թէ Տօքթ .
Փաշացեանի մօա յեղափոխականներ և սուարական մար-
դիկ են եկած : Թուրքն ալ գայրուգամին յայտնիր է , և
այսպէս ուրսեր է իրարանցումը :

Ճիշտ է որ, Տիվրիկ գտնուած միջոցիու հապրերու էն
մօս եկած էր սուահաց յեղափոխական զարձիչ Արմէն
նադիրանցը և զրեթէ նոյն միջոցներուն ուրիշ վանեցի
նաց մը : Այս վերջինիր իրրե թէ Պոլիսին Խրիմնան Հալլիկը
զրկած էր . վանեցին պարզ բնանակիր մին էր, շատ շատ

կըսուազ ոյժ մը, որ ամիսի մը չափ սունս մնաց :

Աւրեմն, եղած մասնութիւնը կարեկի էր դիւրու-
թեամբ ջրեկ վանեցին օրալարձով մօսս աշխատալ աղ-
քան մը ցաց ապազ և բոլորպավին ուրանալով ուրիշ ան-
ձերու գոյաթիւնը :

Բարձրագարար մեր սոսն և վանքին մէջ եղուն-
քաղինամարզ ժողովներու մասին կառավարութիւնը սն-
տեղեակ էր :

Ընկերներու հետ խորհրդակցելով ովաչեցի նայն օրը
ներկայանալ կասավարութեան :

Նոյն օրն իսկ ձամբայ երայ երկու ձխուոր սատիկան-
ներու հակոգանութեամբ, որսնք զիս բանտէ բանտ սոսաջ-
նարգելով միշտ կը փոխուէին . մինչև Սիրասալիս չորս
անգամ փոխուէցան հետեւալ գարմագամութեանց մէջ՝
կերճանիս, Էնտերէս, Զարա և Գօչհիսար :

Կերճանիս ու ժամանակ հասանը . կառավարութեան
շնչքը փակ էր, միայն մէկ հասիկ սատիկան կար, այն
ալ բանտապահի պաշտօն կը վարէր : Ինձ հետ նկոզ սո-
սիկանները ուրիշ ուրեզ գայցին :

Սալորաբար իմ ձամբորգութիւններուն մէջ հասու
անկողին և վերմակ չէի տոներ, այդ ձանը բեռ մին էր,
որուն պիտի ալ չտանէի, որսլինու ուր որ զիշերէի,
ինձ համար անկողին մը կը սպազասաւէին : Բայց Կիր-
ճանիսի բանտին մէջ ստիպուեցաց տունց անկողինի չոր
տափառակներուն վրայ պատկիլ . կօշիկներս բարձի տեղ
ծառայիցներով : Արքան որ սատիկանն զրում խսուացաց
ինձ համար անկողին մը ձարելու համար, ցաց մարդը
իրաւամբ առարկեց որ բանար չէր կրնար թուու հե-
ռանալ, քանի որ մինակ էր :

Կարեւոր զէպք մին ալ Խառապական ապահովանեցան :
Զիս մինչեւ Զարա տանելու առաջ Ասթինադ Ռապի սոսիկան
յատկացն ցին : Առաւ մասն առաջնորդ կուրու զորու

7 / XI - 1922
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԴՐ ԱՐԴՅՈՒՆԱԴՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԴՐ

Ականք : Կառավարական շնորհն ձիչա քովը սրճարան մը կար . ոստիկանիս առաջարկեցի մէրմէկ սուրճ խմել . ուրախութեամբ համաձայնեցաւ :

Սուրճի գաւաթթը ձեւաք՝ խմած միջոցիս անակնկալ ներս մասու բինկեանցի բարեկամներէս Պօղոս էֆ . Մեծասուրեան , որ առաջարական գործով այդ կողմերը եկեր էր : Զիս որ ահաւու ուրախութեամբ գէպի խմ կողմն յառաջանալով .

— 0' , Տօքիմ'օր , գուք այտանեզ , բար'եւ , բառ : Յեսայ ինքն աղ կասկածելի չկանոզու համար զգուշացուցի .

— Զերբարկարուած եմ , հետացիր : Խեղճը քարացաւ վարկեան մը : Յեսայ տիտուր և զիմիկոր հետացաւ :

Տեսարանը շատ սրացացդ էր . . . : Հինգերորդ օրը Սերաստիոյ բանար հիւրնկալու եց'այ . . . : Հետեւել օրը անմիջապէս զիս հարցաքննել սկսան : Ինչպէս որ գուշակեր էի , տունս օտարական և փուստակար (միւզիր) մարդիկ պահած ըլլարու շարժը կը դառնար հարցաքնիչին խորամանկ հարցումները :

Պարզ է որ ուրացայ և վանեցին պատմութիւնը ըրէ , անուղղակի հաստատերով եղած մասնութիւնը , ինքնինքն միամիտ և անմեղ մը ցոյց տաղալ :

Նաայ յայս անձիք որ քննութիւնը վերջանալէ յեւայ հեյէրը իրհամիկն (ամբասանիչ տանան) զիս անողարտ պիտի արձակէր :

Բայց զարմանքս մհծ եղաւ , երբ երկու ամիս վերջը Ամբասանիչ Ասեանը իր մազպարայով (անդեկագիր-ամբասանաղիր) զիս մահուան կը գատապարտէր իրեւ յեղափոխական գործիչ :

Թուրք գատարաններու արդարագատութեան մէկ նմոյշն էր այս . մահուան գատապարտէր մէկը , որ ոչ անցացի ծառայ մը վարձեկու յանցանքը գործած էր . . . :

Պէտք է յայտնեմ նաև որ այս վճիռը միաձայնութեամբ արտուած էր . գատապարներէն երկուքը քրիստոնեաց էին , մէկը հայ , միւսը յոյն , իսկ նախագահը թուրք մը . . .

Կատկած չկար , որ նայն արդարագատութեամբ պիտի վարտէր նաև մահելմէի խրինամիր (վերաքննիչ առեւտն) սրուն առջն պիտի տեսնուեր գատու :

Թուրք գատարաններու վրայ յայս զներով Տէրախ փոխչելու ոտիթը կորսնցներուս շատ զղջացի . . . :

Վիճակիս շուտ որպատելու միսիթարութիւնն ալ չունեի : Գատարանի նախագահ Ահմէտ Էսիմակ պէիլի (քամպուր թէլիս մականուանեալ) հրանգաթեան պատճառով գատոս ամիսներով յետաձգուեցաւ : Բանտարկեալի մը համար վիճակի անորոշաւթիւնը ամենապահնեղիչ , անսանեի և մասնագ վիճակ մըն է : Վճիռ ասացած բանարենու , վերջ ի վերջոյ հաշառելով իր վիճակին հետ , հոգեկան աւելի մնձ հանգիստ մը կը վայելէ :

Ես այդ հոգեկան անդորրութենչն զարկ էի : Սերաստացիները իմ բանուարկութեանու պատճառով ախուր և սրտարեկ էին և անիկողօրէն ցաւակից ինձ : Ամանք զիս միսիթարելու համար հազար ու մէկ գժուարութեամբ արածութիւն կ'ըսանացն ու բանս կ'ացցելէին : Այդ աղնիւ անձնաւորութեանց մէջ հետեւեալմերը կը յիշեմ . — Յովհաննէս Արքարեւան , Կիւրգնկեան տան ներկայացացիքիչ Միսիթարեւան , Տօքիւր Գարեզին և Տիգրան Սիւնի եղբայրները , Յովհաննէս աղա Գաղամնեան : Այս վերջինը , տարիքան բարի մարզ մը , իր հարուցան ազուն նման կը հոգար զիս , մինչեւ վերջը սուանց փոխարինութեան մնանդս հայթապետ և սպիտակեգիններս լուսու տաւու , պառկած անկողին ալ իր տունին բերելով : Մինչ այսոր երախագիսութեամբ կը յիշեմ մնոր հայրական զորքուրանքը և ինամքը : Մեր եւրիաքնիները արդեօք պիտի համարձակին այս ուկի սիրս տնեցալ , այս աղնիւ

ունեցող պատուական մարդիկը սպառչ ու դաւաճան անտառներու . . . :

Ի՞նչու չէ . . .

Աւրիշ օրինակ մը :

Դասասպարտութեան ժամանակը լրանալու մօտ հայ բանապարկեալ մը կար , որ արտօնուած էր չուկայ երթալու և բանապարկեալներուն համար մանր մունք բաներ գնելու : Բնակեանցի բարեկամներէս Յովհաննէս էֆ. Մեծասուրեան ացր բանապարկեալը գանելով անոր հնձ լուր կը դրի՛ որ , եթէ զրամի պէտք ունիմ , պատրաստ է ինձ 30—40 ոսկի զրկելու : Անոր այս վեհանձն և աղնիւ վերաբերումէն շատ զգածուեցայ անհանու ուրախացաց որ խմ ցաւխս մասնակից և իմ մասին մասածող անկեղծ բարեկամներ կը գբառուեն : Ինքը անձամբ չեկաս մօտս . իրբե ցշմարխս յեղափախական մը՝ միշտ կատկածի առակ լլազմավ կը զգաշանար իմ և իր վիճակի ծանրացելէ : Այսքանը լուսմ որ , Յովհաննէս էֆ. Մեծասուրեան Բնակեանին մէջ ժիրացրի առաջին աշակերտներէն մէկը եղած է :

Թէի զրամի պէտք ունէի , բայց չսորհալիպաւթեամբ միքսեցի :

Բանապարկութեանս վրայէն երեք ամիսներ սահեր էին և առակաւին , իմ ինչպէս նաև ուրիշներու դասոր երեսի վրայ մնացեր էր նախազահին հիւանդութեան պատճառու:

Ամանք խորհուրդ տուին կուսակար (Մէմտուհ պէյ , որ յետոյ իրբեւ փաշա ներքին գործոց նախարար եղաւ) կաշառել . իրբե միջնորդ վալիին մէկ հայ ծառան բանտ գալով խոսացաւ գործը 100 ոսկիով վերջացներ : Ես 50 ոսկի տրամադրեցի , լնողիրը առկախ մնաց :

Երդնկայի բնկերներուն հեռագրեցի ինձ 50 ոսկի փոխադրել , ինչպէս խոսացեր էին կանխաւ փոխ տալ : Ընկերները հեռագրով փոխադրեցին ացր գումարը :

Ինդիրը այս վիճակին մէջ էր , երբ 1891ի մնող եան

առաւօսը բոլոր Սեբաստացի ծանօթներու և ուրիշներու բանու խուժեցին և ուրախութեամբ աչքարտանք մաղթեցին : Քաղաքական խնդրավ բանտարկուած ուրիշ հայ բանապարկեալներու ծնողները և ազգականները բանտին առջեւ լցուած էին : Բոլորին զէմքին վրայ ուրախութեան ժպիտ մը կը փացէր :

— Սուլվմանը բոլոր հայ բանապարկեալներուն ներուած չորհուած է . . . :

Այս յանկերգն էր որ կերգէին բոլոր բերանները :

Պատրիարքը Առաջնորդին հեռագրած էր որ , Սուլվմանի կենաց համար եկեղեցիներու մէջ մաղթանքներ կատարեն , որպէինուն բոլոր քաղաքական հայ բանապարկեալներուն ներուած չորհուած է . . . :

Բանավին մէջ իրարանցում մըն է սկսու : Հաւաքառած ամիս : Հայ բանապարկեալներուն մօտ երթալու . Համբայններու , զրկայաւանումներու վերջը չկար , ուրախութեան արցունքներ էին որ կը թափէին , Հայ բանապարկեալները սկսան իրմաց անկողնները կապել : Յովհաննէս ազա Գաղանձեանի աղաքն ալ իմ անկողինս կը կապէին :

Կառավարութեան հեռագիրը առկաւին չեր հասած սակայն , թէեւ մենք պատրաստ կ'սպասէինք : Բոլորին աչքիրը անձկանոք ուղղուած էին կառավարութեան գուոր որ բանտին ծիչը գէմն էր ու անհամբեր կ'ըսպասէինք առաջին առեսիսը բերողին :

Կէս օր եղաւ , ու տակաւին ոչ մէկ լուր չեկաս : Ժամերը մէզի համար տարիներու մաւոզութիւն ունեցան : Քիչ քիչ ուրախութիւնը տրամութեան փոխուի սկսաւ : Յորեկը գիշեր եղաւ , այցելողները տրուած ու ախնուր տուն վերագարձան , բանապարկեալները անմիջթար թողով :

Վալին յայտներ էր որ հեռագիրը հաւաճականարար առուածուն հասնի :

Կապուած անկողիները վերասոին սկսան քակովկ :
Յուսակուուր անկողին մասնք : Եղան բանտարկեալներ
սրոնք մինչեւ առաւու չքնացան , մինչ շատեր անհան-
գիսա քնով լուսուցին : Յաջորդ առաւու դարձեալ ի-
րիկուն եղան ու այսպէս օրեր իրարու յաջորդեցին , բայց
ցանկալի հեռազիրը չեկաւ

Վերջ ի վերջու հասկուեցաւ որ , այդ ներումը եղած
է միմիայն Պատու Հայ բանտարկեալներուն համար , որոնց
մէջ կը գանուեին Տօքթ . Թիրեաքեան , Արփիար Արփիար-
եան , (մէկ երկու օր յետոյ առանձին մեղայականով ա-
զանակացաւ) Յակու Շատարը (նոյնոքս մէկ երկու օր յե-
տոյ բայց առանց մեղայականի) , Տրդաս և Վահրամ ովէյ
Տատեաններ և այլ :

Բարեբարդաբար քանի մը օր վերջը նախագահը ա-
ռողջանարով սկսաւ դատերուն նայիլ , բայց այնքան ու-
րիշ դատեր կիսկասար ձգուեր էին օր կարզը իմ դատիս
դարաւ . համար առնուազն երկու երեք ամիս պէտք էր :

Բայց նորէն արախալի էր , օր գործի նայիլ սկսեր
էին : Այս փոքր արախութիւնն ալ երկար չափուեց . . . հա-
զիւ մէկ երկու դատեր վերջացած և ահա նախագահը
նորէն հիւանդացաւ :

Հոգիկան մէծ կորով , կամքի մէծ ոյժ և լայն սիրա-
է հարկաւոր , օր մարդ զիմնայ այս սիրա մաշտաքնե-
րուն և յուսախարաւթիւններուն . . .

Կ'երեաց այսպիսի յուսահասեցուցիչ վայրիկաններ են
օր անձնասպանութիւնն կը մղեն նոգեպէս ընկճուած բան-
տարկեալները

Ես աւելի կը նախընտրէի դատապարտուած տարի-
ներով բանտ մնալ , քան թէ այսպէս անորոշ և սիրու-
համառմ վիճակով քանի մը ամիսներ :

Նորէն չարաթներ ու ամիսներ դանդաղօրէն հոր-
փի սկսան :

Տակառիս փարաակու և նոգեպէս ընկճուելու . հա-
մար մօսա գտնուած ֆրանսերէն բժշկական թերթէ մը
թարգմանեցի Սիմեիխսի ծագութը վերնագրավ յօդուածը և
ուրիշներ : Առաջինը տպաւեցաւ Պոլիս Փարագաշեանի Ծա-
ղիկ շաբաթաթիւթիւնն մէջ :

Նախագահն հիւանդաթիւնը վասնգաւոր աշքացաւ
(iritis) մըն էր , միենայն հիւանդաթիւնը տարիներ ա-
ռաջ մէկ աշքը արդէն կուրցած էր , այս անգամ ա-
ռողջ մնացած աշքը միւսին բազզին հնիմարկուելու զրժ-
րազդ հաւանականութիւնը ունէր : Վիճակը յուսահա-
տական էր : Զինքը զարմանով բժիշներն էին Տիբրան և
Գարեգին Սիւնի եղբազները Արգարեան և Թաղապե-
տական թուրք բժիշկը : Սիւնի եղբազները իրու վիրջին
փորձ վիրաբուժակն գործողութիւն մը (iridectomy)
առաջարկեր էին , բայց այս գործողութիւնն արդիւնքն ալ
որոշ չէր , հակառակ պարագային ահսուղութիւնը կարող
էր անդառնազի կերպով փանակ :

Այդ միջնորդաւն բնձ բանտակից էր Ազիզիեցի Նի-
քոլաքի անունով Յոյն փաստաբան մը : Թարք թշնամի
պաշտօնեաններ զան ամրասանած էին թէ իրամութեան
հայնացած էր

Մեր անկողինները իրարու մօս էին . գիշերները շա-
րունակ կը հազար և քունս կը խանգարէր : Գէթ հան-
գիսս քնանալու համար առաջարկեցի դարձանել զինքը :

— Այս հազս շատ էն է , բայս , բոլոր բժիշներուն
ալ դիմած և տարիներով զեզ կիրած եմ , բայց չէ անցած ,
նոգ չէ , անդամ մըն ալ ձեր գեղերը կը փարձեմ :

Գեղերս հրաշալի արդիւնք ցոյց տալին , փաստա-
բանը շատ գոհ մնաց , ականելով սր իր հազր բողոքին
անցաւ :

Ես ալ շատ գոհ մնացի , որովհետեւ անկէ վերջը
սկսայ հանգիստ ընանալ :

Փաստաբանը Պոլիսն ևկած հրամանի մը վրայ ազատ
արձակուեցաւ : Բանաէն մեկնած ժամանակ հնորհակու-
թիւն յայտնելի յետոյ տեկդուց .

— Անպատճառ ձեզ հախաղահին մօտ հրաւիրել պիտի տառ, իմ շատ մտերիմ բարեկամո է, շատ մեծ յոց ունիմ, որ դուք պիտի կրնաք անոր աչքը բժշկել: Պիտի յայսնեմ անոր, որ դուք իմ տառը տարուան անդարմանեկի հազ դարմանեցիք:

— Ամէն ժամանակ բարդը ինձ չի ժպտիր, բայ քքժծիթագով:

— Ես ձեր վրայ մեծ հաւատք ունիմ, անպատճառ այս գործը պիտի յաջողցնեմ, ձեզ համար ալ շահաւէտ է, դուք ձեզ բանտէն արծակուած համարեցէք, ինչ որ ալ ըլլաք, արդէն ձեր ազատուան համար բորոր ջանքս պիտի գործադրեմ:

— Շնորհակալ եմ, ըսի:

Նիքողաքի էքէնախն հետեւով օրն իսկ տեսութեան եկաւ:

— Նախագահը առաջարկո շնորհակալութեամբ և մեծ գոհունակութեամբ ընդունեց, բայց ձեզ իր մօտ հրաւիրելու համար շատ վարանեցաւ. — քաղաքական յանցուոր մը ըլլալուն համար չեմ համարձակիր, իսկոյն սութանին ժուրնալ պիտի տան, կը վախնամ, ըստու. — Ուղղակի մի հրաւիրէք, բայ, այլ կուսակալին միջոցով:

— Այդ լու բայք, հիմայ տղաս կուսակալին կը զրկեմ, ըստու:

— Կուսակալը պիտի համարձակի, հարցուցի:

— Ան չվախնաք, Սուլթանին աչքին լոյսն է, ամէն տարի թանկագին նուէրներ կը զրկէ, գեռ երկու ամիս առաջ երեք հիանալի չըրքէզուհիներ նուէր զրկեց: Իսկ Անմէտ կտիտ պէտք վախնալու իրաւունք ունի, որովհետեւնքն ալ աքսորական մըն է Միտհատ փաշացի մտերիմը ըլլալուն համար. Պոլիս մոնելու համար Սուլթանին մառնաւոր հրամանը հարկաւոր է, թէն քանիցու զլոցած է այդ հրամանը տալ:

Նիքողաքի էքէնախն մօտէս ժամէ ի վեր հեռացած էք, երբ կուսակալը հարիւրապետ մը զրկելով մօտս, անոր հետ նախագահին այցելել հրաւիրեց:

Այս գէպքը բարեգուշակ զուգաղիսութիւն մէն էք, մանաւանդ եթէ նախագահին աչքը լաւնար:

Հարիւրապետին հետ հասանք նախագահին տանր: Հարիւրապետը ուրիշ սենակ մը սպասեց, իսկ ես տռանձին մասայ հիւանդին սենակալը:

— Նիքողաքի էքէնախն ձեզ շատ գովեց, սա աչքունեցէք և ձեր կարծիքը յայնացէք, բժիշկները գործողութիւն առաջարկեցին, եթէ գուք ալ համակարձիք ըլլաք, պիտի աշխատիմ Պոլիս երթալ և այնուեղ կոստրեկ առաջ գործողութիւնը, այսուղի բժիշկներուն վրայ վասահութիւն չունիմ, ըստու:

Աչքը քննելէ յետոյ մանրազնին հարցութորձեցի նախագէս ունեցած հիւանդութեանց մասին, մանաւառապէս իմ ուշաղրութիւնն գրաւեց իր կորաքամակութիւնը, որովհետեւ սովորական կուզութիւն մը չէր և ոչ ալ ձերութեան քամակորութիւն մը: Այս խուզարկութեանցու հետեւանքը այն եղաւ. որ աշքացաւին բնութեանը վրայ որոշ գաղափար մը կազմնցի. զարմանող բժիշկները երեք չէին հետաքրքրուեր հիւանդութեան պատճառը իմանալու, որ իմ կարծիքով յօդացաւ այն (rheumatismal) էք:

— Իմ կարծիքով, ըսի, ձեր հիւանդութիւնը նոյն պատճառներէն առաջացած է, ինչ որ ողնաշարի ձեր հիւանդութիւնը տարիներ առաջ, հետեւաբար ըուն այդ պատճառը պէտք է հարուածել ներքին դեղերով:

— Քանի որ այդպէս է, վաղը եկէք զիս դարմանոց բժիշկներուն հետ խորհրդակցութիւն մը կատարեցէք, ըստու:

Մէկ երկու ժամ ազատ ապահ ըլլալու հոգեկան բանարութեանէ յետոյ բանս վերադարձայ:

Հետեւեալ օրը զարձնալ հարխառավեալն հետ այցելեցի հիւանդին։ Բոլոր բժիշները արդէն ներկաց էին։ Խորհրդակցութեան մէջ Սիւնի և զրայները իմ կարծիքիս գէմ առարկիցին թէ՛ ներքին գեղերով ժամանակ վատներով գործադրութեան յարմար վայրիւանը կը կորանցրնենք, իսկ միւս երկու բժիշները ինձ համակարծիք դառնուեցան։ Ու բժշկական խարճրդակցութեան արդինքը հիւանդին հաղորդուեցաւ։

Միւս բժիշները մեխեցան։ Նախագահը զիս իր մօս կանչելով ըստ։

— Ասկէ վերջ ամէն օր եղէք, հասեցէք ձեր զարմանին, կեսօրուայ ճաշը այսանդ կ'ընէք միշտ, իսկ հարփերովեար առաւոնները ձեզ կը լերէ և հշեկոյեան կուզայ տեսներ։

Առաջին իսկ դեղերը իրենց հրաշալի արդիւնքը ցաց տալ սկսան, ահասպաւթիւնը սկսաւ հաւզնեսէ պարզուիլ։ Հիւանդս շատ զոհ և ուրախ էր։

Այդ ուրախութեան ես այ մանակից էի, մանուանդ գատիս տեսակէտով։

— Անհազ եղէք, ձեր թղթերը կարդացած եմ, բան մը չկայ, երբ աղեկնամ, առաջին գործու պիտի ըլլայ ձեր դառը տեսնել, ըստ։

Այս խօսքերուն վրաց ես ինքդինքս արդէն անպարս արձակուած կը նկատի։ Բանար միայն գիշերելու համար կերթալի, ամբողջ օրը դուրս աղաս կը պիտի։

Բուժման այս լուրը ամերող Սերաստիոց մէջ տարած ուեցաւ, բարեկամներս շատ զոհ և ուրախ էին, այդ յաջողութեան մէջ տեսնելով իմ ազատում։

Այդ միջոցերուն աւագ երէց քահանան իրքն պատուիրակ կաթողիկոսական յնարութեան մասնակցելով էջմիածնէն նոր էր վերադարձեր ծանր կերպով հիւանդացած, թերեւու ճամբան մաս ըլլալով։ Բժիշները հիւանդութեան վասնգաւոր ըլլալը յայտարարելը էին, բացի Տօքթ։ Արգարիանէ, որուն ախտարոշումը միւս բժիշներէն տարբեր էր։

Հիւանդին ազգականները տուածնորդ Պետրոս սրբազնի միջոցով կուսակալէն թույտուութիւն էին տառցեր զիս հիւանդին մօս տանելու համար։

Աւագ երեցին այցելուծ միջոցիս միայն Տօքթ։ Այդուշան ներկաց էր։ Սրգարեանի ախտորոշումն էր թուածնաշկի բորբոքումը (սուրու ամթլը ճաման, էրաւճեմ պլուրէտիկ)։ Իսկ միւս բժիշները լեարդի բորբոքում կարծած էին, հիւանդութիւնը աջ կոզմին վրայ ըլլալուն հետեւանքով։

Հիւանդը քննելով Տօքթ։ Սրգարեանին կարծիքը հաստատեցի, բայց միենոյն ժամանակ զարմանքս յայտնեցի որ, նախափորձ մը չեն կատարեր։ Իսկան Պրավազի ասեղավ ծակելով հաւաքուած ջրէն իրքն նմոց փաքր մաս մը դուզա հանեցի, որով աղեւս որ և է կասկածի տեղի չմնաց։ Հաւաքուած ջուրը պարտիու համար Տօքթօօր Սրգարեան մամաւոր գործիք չունէր։ Անմիջակէն Պոլիս, Տօքթ։ Տօքաշեանին հեռագրով զրամ փոխադրեցին փառական կուսակալիցինը։

Աւագ երէցին զրկից Անսեցի Ստեփան էֆ. Դաւթեան ասիթէն օգտականով հարիւրապեալն հետ զիս իր տանը ճաշի հրաւիրեց։ Բաւական ուրախ ժամանակ անցնելէ յետոց կրկնի աղցեկցի նախագահին։ Տեսողութիւնը արդէն լաղորավին պարզուած էր, միայն թեթեւ հետք մը մնացեր էր, որ քանի մը օրուայ ինդիր էր։

Աւրիշ անգամ մըն ալ կուսակալին ինդրանքով (հրամանը ինդրանքի էր փոխուած . . .) հիւանդ նէջին մը դարմանելու գացի։

Անմէտ կախակ պէտ զիս զրամեցնելու համար հետաքրքիր դէպագեր կը պատմէր։ Ախտորոշ մափկ կ'ընէի այդ մանրամիշաբերը, մանսաւանդ Միտհատ փաշալի, Քէմալ պէտի և Գրիգոր Օսեանի վերաբերեալները։ Ի միջի այլոց այս վերջնի մասին հետեւալը կը պատմէր, որուն աստգութեանը մասին հետաքրքիր է իմանալ մասը մարդկանց կարծիքը։


—Երբ որ թունայի վրայ Օտեան Գրիգոր էփ. ի հետ
միասին կը պաշտօնավարէինք, յաճախ զինքը կը խրտ-
չցնէինք ձաշի ուղանին վրայ յանկարծ ձիթապառող մը
դնելով, որովհետու Օտեան էփէնալին ձիթապառովէն կը
խրտէր և տեսածին պէս կը փախչէր . . . :

Պոլսէն պահանջուած գործիքը հասած րլալով, Տօք-
թոր Արքարքուան Աւագ երէցին վրայ հարկ եղած գոր-
ծողութիւնոր կատարելով, հիւանդը կատարելովէս րժը-
կուած էր:

Վերջապէս նախագահը բոլորավին րժշկուելով տուա-
ջին անգամ իմ դատիս նույիցաւ:

Ընդհանուր դատախազը անշուշտ եղածներէն ազ-
գուած, դատարանէն անսպարտութեանս վճիռ պահանջեց:
Բւ վեց ու կէս ամիս բանտարկութիւնէ մը յետոյ, դատա-
րանը միաձայնութեամբ դիս անսպարտ արձակեց:

Վ Ե Ր Զ



16643

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

o

1. Քնուանկ Դարպագական Առաջդասահույսին. — 673 լ.չ.
8^ր էլ. 120 պատկեր. (Այսուցիչներու, ուսումնականը, ձևադրու և գալրացական բժիշկներու, Տաթարյա Դին 15 դրամներ) Տաճքատանի Տամար զեղչառած՝ միայն **30** դրւչ.
2. Խորվառացին Բաւեկամներ. — Հայ Յեղափոխութեան կենց-
քեն. չորս զարձակաթեամբ պատճե. Դին **5** դրւ.
3. Առայսական Անոնք. — (Ենագ Էս Մինչև 15^ր տարեկան
հասակը), զեղչառած Դին **2** դրւ.
4. Սովորութեան Յիշուակարանի. — (Դեօյ) Դին **5** դրւ.
5. Փուց Կիսականի (Բաշի, Երազի, քնաշրջութեան և առաջնի
մասին). Դին **5** դրւ.
6. Աւասո. — (Դիսով) Դին **1** դրւ.
7. Ճարտառազիւ. — (Դիսով). Դին **1** դրւ.
8. Վարժարաբին Պարանոնկան Ուլը. — (Դիսով). Դին **1** դրւ.
9. Ուրու և Գրիգորի. — (Դիսով). Դին **1** դրւ.
10. Ռութին թէ Հայեանուս. — (Դեօյ). Ազգա ան.
11. Առաջկորին Ասինոնին թօնուին. — (Հակոբ քալուկոն)
Ազգա ան.
12. Ուր և այլ և Ազնուուրինը. — Ազգա ան.

Դին 1 դրւ.